

۱۰۰

«ՀԱՐԻԿՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ»

Պաշտօնական բանախօսութիւնն զոր կատարեց ԱՄսիթարեան Ուժիտիս լընդհ. Ամռուակալը վ. Հ. Դ. Կ. Եռնդ Վ. Տայեան՝ Փեղարոյ հոյակապ պալատին մէջ (Առաջին կայան Ռաֆայէլեան վարժարանին) ի ներկայութեան ուխտաւոր Հայ զաղութիւն, Նախկին Սահերու, և Մուրատեան ու Մուրատ - Ռաֆայէլեան Վարժարանին բուհու աշակերտութեան և Մուսիթարեան Հայերու,

ՈՒԽՏԱԱՐԻ երկիւղածութեամբ է որ
կ'այցելենք գեղարուեստի այս հրաշակեր-
ար, ինչպէս հայրենի սուբավար մօ:

Ղոնեակը կը սիրէ հոս մարդկային լեզուն,
քաղցր է խոկալ և որորուիլ հոս՝ անցեալ
կեանքի անոյշ երազներով:

Եւ դուք, Ազնուամեծար Սաներ, առ
ոչինչ զրելով կեանքի դժուարին պայման-
ներն ու նեղութիւնները՝ սիրով փութա-
ցիք եկաք հեռաւոր երկիրներէ, զանազան
քաղաքներէ, ձեր կրթական յարկի այս
դարադարձը տօնելու:

Եւ հիմա, որ համախումք գումարուած
էց այս պատմական դահլիճին մէջ, թոյլ
տուէք ինձ հակառակ ձեր թիւերու երեւոյ-
թին իմ համոզումս ըսելու, թէ չկա՞ն
հոս սրտեր, այլ սիրտ մը, խորհուրդ մը
միայն։ Զգացում մը միայն կը թրթոայ.
միակ քնար մը կը նուազէ ձեր սրտերուն
մէջ, կամ ձայնակցութիւն մը լոկ կը լսուի
շըեղ եղանակի մը շուրջ այս պերճ ա-
պարանցին մէջ՝ զոր Ուափայէլեան Վար-
ժարանի պատմութիւնը իր անդրանիկ քայ-
լերուն ասպարէզ ընտրած ըլլալուն կը
պարձի՛ այսօր։

Հոս ամէն ինչ պերճախօս է՝ ըսելու աստիճան. Եթէ մենք լոենք՝ «քարինք աղաղակեցն»:

Այս որմերը որ կը շրջապատեն զմեզ,
այս ուսկեծեղուն ծածքը՝ որ հովանի է մեր
վլրայ, այս յատակը՝ ուր կոխած ենք, այս
օղը՝ զոր կը շնչենք, այս՝ այս ամէնք կը
պատկերացնեն այն անձնանուէր ճիգերը՝
զորս ցոյց տուած են նախկին դաստիա-
րակ Հայրերը, կը պատմեն այն ջանասէր
փոյթը՝ զոր փոխաղարձաբար ունեցած են
Ռափայէլեան սաներ, ինչպէս թէ մին կռէր

ու կոփէր ու միւսը ձուլուէր դարբնոցի
մը մէջ:

Բայց ինչ որ աւելի հանդիսաւոր կը
հնչէ այս պահուս՝ այն նուիրական խըմ-
բերգն է երախտագիտութեան, որ կ'ուղ-
ղուի բոլոր սրաւերէն՝ յաւերժական յիշա-
տակաց արժանի Անձ Բարեզարներուն՝
Ամուէլ Մուլատի և Եղ. Ռափայէլի, մեր
զոյգ կըթական Հաստատութեանց անմահ
Հիմնադիրներուն:

Մեծապատիւ Տեսարք, Յարգելի Ասելը

Անտեղի է անցուշտ բանախօսութեան մը
անձուկ սահմանին՝ մանրապատում ըլլալ
կրկնակ վարժարաններու ցայսվայր ունե-
ցած կրթական մեծագործութեանց մասին,
որոնք առանձին հատորներու արժանի են:

Պիտի բաւականանամ հոս ակնարկել
հակիրճ տեղեկութեամբ՝ այդ Վարժարան-
ներու լոկ լուսածագ վաղորդայիները, ան-
դրանկածին տարիները. հարիւրամեակի
մը բոլորումը միթէ կախուած չէ ուղղակի
իր ակնազրիւրէն: Մեր մտքերը այս հան-
գիսաւոր բռպէիս ուրիշ բան չեն ուզեր,
բայց եթէ բարձրանալ թեւել զէպի ար-

շալոյսները ազգանուէլը կըթարաններուս:

Յուցազրութիւններուս փաստ ունիմ ցոլ-
քեր կարգ մը վաւերաթուղթերէ՝ զորս
կ'ընձեռէ մեզի Ա. Ղազարու Դիւանը։
Եթէ մեր կրթական գործունէութեան
նախասկի՞զբն ուղենք նկատել իբր շար-
ժառի՞թ ներկայ հանդէսներուն՝ անշուշտ
նախապատութեան իրաւունքը Փա-
տուայի Մուրատեան դպրոցին պիտի տա-
յինք, քանի որ ան ծնունդ առած էր 1834
թուականին, որով անոր հարիւրամեակը
ասկէ երկու տարի առաջ կը լրանար։

Անշուշտ այդ օրերու պարագաները ան-
նպաստ էին ըստ զանազան գլխոց. միւս
կողմանէ երկամեայ յապաղում մը եւս՝
այն է հետագայ Դարագարձը Ռափայէ-
լեան Վրժ.ի՝ թերեւս բաղդատմամբ լաւա-
գոյն ժամանակի հանդիպէր, որ և եղաւ
շնորհիւ Տեառն, և այսօր կրնանք ամէնք-
նիս ուրախութեամբ ողջունել՝ ոչ թէ մէկ,
այլ երկու Յորելեանները միասին. զայս
կը պարտագրէ ինքնին նոյն իսկ վենետ-
կեան վարժարանի Մուրատ-Ռափայէլեան
մակդիրը:

Յարգելի Ունկնդիրներ

Աեր դպրոցական պատմութեան առաջին էջը վերապահուած է ուրեմն Փառուայի Առւրատեան դպրոցին:

Նախախնամութիւնը երբ յատուկ ծրագիր մը կ'ուզէ մշակել՝ յարմար անձեռալ կը հանէ մէջտեղ: Ալդ, յետ յարուցանելու գոյք բարերարներ՝ կը սահմանէ Միսիթարայ որդիքը իրը գործիչներ: Կը կազմուի բացուելիք պարոցին համար առժամեայ վարչական մարմին մը հետեւեալ անձեռէ: Հ. Իգնատիոս Փափազեան՝ Տիեզեւուչ, Հ. Պետրոս Մինասեան՝ Ուսումնապետ, Հ. Սամուէլ Մամարեան՝ Մատակարար, Հ. Տիմոթէոս Պէտքանեան՝ Խոսկար, Հ. Տիմոթէոս Պէտքանեան՝ Խոսկար, Հ. Վահագին Վահագին՝ Վահագին:

տովանահայր. իսկ առտնին զրոյց՝ հսկողութեան համար՝ կը սահմանուի Եղ. Ստեփան Ռւմուտեան։

Միիթթարեան Հարք իրականացնելու համար այդ լուսաւոր ծրագիրը՝ հետամուտ կ'ըլլան նախ յարմար շէնք գտնել, և առ այս՝ կը յաջողին վարձու առնել ֆատուա քաղաքին մէջ Մօռէթայի Փիզանի տիկնոջ պալատին գրեթէ ամբողջութիւնը՝ որ կը գտնուէր «Ս. Բենեղիկոս» անուամբ թաղին մէջ։ Փետր. 17ին կը սոորազբուի վարձուց դաշնաղբութիւնը «պայմանաւ վեցամեայ ժամանակի և խոստամբ համար ժամանակի ամ ըստ ամէ կրկին նուազաւ ի վեց ամսոյ ի վեց ամիս լիրէ Աւստրիաւ կան 1417, 14 կանիսիկ, ընդ ամենայն 2834, 28», սկսելով 1834 Ապրիլ 7-էն։ Երեք ամիս կը տեւէ վարձեալ պալատին

զգենուն պատրաստուած յատուկ նորաւածեւ զգեստները, և առաջնորդութեամբ Հ. Տիմոթէոս Պէքմէզեանի և Հ. Պետրոս Միւնասեանի ճամբայ կ'ելլեն: Աակային արկածի մը լուրը կ'ընդհատէ իրենց ուղեւորութիւնը, վասն զի Ֆիէսոյ հասնենուն լուր կ'ընդունին ֆատուայէն՝ որ հոտ սպասեն, մինչեւ որ կատարուին կարեւոր նորոգութիւնները՝ Օգ. 26-ին տեղացող սաստիկ կարկտէն խանգարուած սենեակներուն:

Զորս օր վերջ ամէն ինչ պատրաստ է, ու կը մեկնին անոնք Ֆիէսոյէն:

Փատուայի մէջ դպրոցական ընթացքն սկսելէ առաջ նուիրական պարտը կը սեպեն՝ նախ այցելութիւն տալ Ա. Անտոն եկեղեցւոյն, ուր Հ. Իգնատիոս Փափազեան ուխտական պատարագ մը կը մատուցանէ հրաշագործ Սուրբին դամբանին վրայ: Կ'այցելեն ապա թեմական Եպս.ին՝ յարգանքնին մատուցանելու, հուսկ՝ ամենամեծ հրճուանքով կը լսեն Գրիգոր Ժ. ի քահանայապետական օբհնութեան զիրը, և այսպէս կը ծագի դպրոցական կեանքի անդրանիկ օրը. մինչ նոյն պահուն պաշտօնական սկզբնաւորութեան լուրը կը հասնի քաղաքին կառավարչատունը:

Այս է սկզբնական օրերու կեանքը Փատուայի Սամուէլ Մուրատեան վարժարանին, որ և հետզհետէ կը սկսի դիմել իր ծրագրին կատարելագործութեան, որուն համբաւէն բազմաթիւ հայ ընտանիքներ արեւելքի մէջ՝ իրենց զաւակները կ'ուզեն յանձնել Ղալաթիոյ մեր նորաբաց նախակրթարանին, ուսկից պիտի կրնային օր մը անցնիլ Մուրատեան դպրոցը:

* * *

Հազիւ երկու տարիներ անցեր էին Փատուայի Վրժ.ի հաստատութենէն վերջ՝ ահա անդին ուրիշ նուիրական ծրագիր մը եւս կը մշակուէր:

Ուափայէլեան դպրոցն էր որ ծնունդ պիտի առնէր ի վենետիկ՝ այս պատարանքին մէջ:

Ունիմ հոս հետեւեալ շահեկան տեղեւութիւնները:

Վենետիկ քաղաքը դպրոցատեղի ընտրելու առաջին գաղափարը յղացուած կը թուի Հ. Աղեցանողը Պէշիկթաշլեանէ, ինչպէս կ'իմանանց 1834 Յունվ. 27-ին Լոնտոնէ առ Գերապ. Առմալ գրած իր նամակէն՝ ուր կ'ըսէ. « Յետ բազում ջանից և յորդուանաց իրեւե եղեւ ինձ երդնուլ, կամ առնել աֆֆիդավիտ, ցուցի նմա (այսինքն Աղ. Ուափայէլի) հզօր բանիւք, թէ չիր այլ յարմար տեղի բացի վենետիկոյ, ուր դիւրագին է ամենայն ինչ և հեշտ ճանապարհութիւն մանկանց, և երկարագոյն եւս զյարմարութիւն բաժնին ընդ մերումս ազգին, և այլն. այսպէս իմ բանցս միաձայնեալ ընդ կամաց պարոնին և եղբարց նորա եղեւ զիւրաւ յաջողել գործոյն ». (Թուղթ 1834 Յունվ: 17-ի): Այս տեսակէտով մասնայատուկ արժանիք մը կ'ունենայ Հ. Աղեցան Պէշիկթաշլեանի անունը Ուափայէլեան Դպրոցի հաստատութեան մէջ:

Արդէն ծանօթ է հրիտակին շուրջ դպրածած ինդիրներուն ու բանակցութեանց շրջանը, և հուսկ անոնց յաջող ելքը, զըւիստուր ձեռներցութեամբ Հ. Սարգիս Թէոդորեանի և յետոյ մասսամբ եւս յիշեալ Հ. Աղեցանողը Պէշիկթաշլեանի:

Տոժերու քաղաքի ընտրութենէն վերջ՝ դպրոցի յարմար շէնք գանելու մասին ալ մեր զիւանական վաւերագրերը հետեւեալ ուշագրաւ տեղեկութիւնը կու տան մեզ:

Դեռ չներկայացած այս պալատի ընտրութեան պարագան՝ նոյն ժամանակի Ուստիս Վարչութիւնը ուրիշ գաղափար մ'ունցած է. այսինքն ձեռք ձգել Ա. Գէորգ Կղզւոյն գէթ մեծագոյն մասը, որոյ նկատմամբ մինչեւ իսկ բանակցութիւններ կատարուեր են: Նախ 1836 Յունվ. 6 թուականով անստորագիր թուղթ մը՝ որ ամէն հաւանականութիւն ունի սակայն Առմալեան Արքանօր նամակին մէկ պատճէնն ըլլալուուր, կ'ըսէ առ Աղեցանողը Ուափայէլ. « Յաղաց բնակարանի դպրոցիկ՝ բանգի գողցես հաստատուն յոյս գոյ մեզ արդի ձեռս բերելոյ զմեծ ինչ մասն կղզւոյ Արքոյն Գէորգայ, վասն այն առժամս խոր-

հիմք ի վարձու ունել ի հարեւանցի տունինչ չափաւոր, մինչեւ ի յաջողել Տեառն փոխազրեսի ի պատշաճ և ի գեղեցկազիր կղզին յայն համբաւաւոր» (գր. 1836 Յունվ. 6):

Այս մտածութեան հանդիպած եմ նաեւ յիշեալ թուականին պատկանող ձեռագիր Օրագրուրեան մը մէջ:

Այս պատշաճ պարզ ի հետաքրքրութիւն. վասն զի ասկէ աւելի շօշափել հոս անհետեանց անցած ինդիր մը՝ իրաւամբ զեղծանիլ պիտի նշանակէ Պատ. Ունկնդիրներուդ ազնուութենէն:

Այդ բանակցութիւնները իրենց ուղղութիւնը փոխած են արդէն բարեյաջող ու պատուարեր ելքով մը հետագայ կիսամեայ շրջանին մէջ, այսինքն ձեռք ձգելով վենետիկեան այս չընազ պարանը՝ յանուն Եկեղեցական արարողութենէն յետոյ Հ. Ուափայէլ Թրեանց՝ ի ներկայութեան ազգայնոց և օտարաց՝ պերճիմաստ ճառ մը կը խօսի զահլին մէջ:

Ուրեմն ամբողջ 14 տարիներ այս պերճ պալատը հայորդիներուն համար եղած է կրօնը և ազգային դաստիարակութեան ձուլարան մը: Քանից հնչել և արձագանգեր է այս միջավայրին մէջ մեր հայրենի քաղցր բարբառը, հայ պատմութիւնը, հայ մատենազրութիւնը: Եւ եթէ անհրաժեշտ հարկը ստիպած է այնուհետեւ՝ որ ցաւով փոխազրուի այս յարկէն՝ աշակերտաց ֆիզիքական առողջութեան համար պարտէզի մը պահանջն էր:

Բայց և այնպէս՝ յաւէտ անջնջելի կը մնայ այս պահանձալի որբանը, Ուափայէլեան Վարժարանի անդրանիկ յուշերու այս փառաւոր պանթէոնը:

* * *

Չէր կատարուած գեռ այդ փոխազրութիւնը, երբ անդին փառուայի Մուրատեան Դպրոցը օրուան գահակալ Միիթարեան ճանչնայ օրուան գահակալ Միկունիք. Արքան իրեւ յաջորդ Հ. Նիկունիք. Արքան իրեւ յաջորդ Հ. Գէորգ Կղզւոյն գէթ մեծագոյն մասնազրուած է: Այդ մտքով է որ դպրոցին զեռ կազմակերպական շրջանին՝ Առմալեան Արքանայը 1836 Փետր. 12-ին մարտին հայութիւնները:

Այդ գէպքերուն հետեւանքովն է որ ի վերջոյ գրանսական սստանը Փարիզ՝ նոր

« Ուզգիչ Եղուարդեան դպրոցին առ այժմ ես եմ » :

Դպրոցին առաջին աշակերտները՝ թուով դեռ 14 հոգի՝ Վարիչ կ'ունենան առաջին անզամ զէ. Սարգիս Թէոդորեան, որուն գործակիցներն են Հ. Ուափայէլ Թրեանց՝ Տեսուչ ուսամանց, Հ. Եսայի Մղարեան՝ « վերակացու և դաստիարակ աշակերտեանց լոց » և Հ. Գանիէլ Պուսեան՝ Խոստովականաց այժմայր:

Առանձին շուրջով կը կատարուի մատրան մէջ բացման հանդէսը 1836 Սեպտ. 11-ին, ուր ներկայ կ'ըլլան նաեւ Ա. Ղազարու բոլոր վանականց արարողութենէն յախի Գերպար Աղամարութիւն մէջ, այսինքն ձեռք ձգելով վանական արարողութենէն յետոյ Հ. Ուափայէլ Թրեանց՝ ի ներկայութեան ազգայնոց և օտարաց՝ պերճիմաստ ճառ մը կը խօսի զահլին մէջ:

Ուրեմն ամբողջ 14 տարիներ այս պերճ պալատը հայորդիներ ամար եղած է կրօնը և ազգային դաստիարակութեան ձուլարան մը: Քանից հնչել և արձագանգեր է այս միջավայրին մէջ մեր հայրենի քաղցր բարբառը, հայ պատմութիւնը, հայ մատենազրութիւնը: Եւ եթէ անհրաժեշտ հարկը ստիպած է այնուհետեւ՝ որ ցաւով փոխազրուի այս յարկէն՝ աշակերտաց ֆիզիքական առողջութեան համար պարտէզի մը պահանջն էր:

Բայց և այնպէս՝ յաւէտ անջնջելի կը մնայ այս պահանձալի որբանը, Ուափայէլեան Վարժարանի անդրանիկ յուշերու այս փառաւոր պանթէոնը:

* * *

դպրոցատեղի՝ կ'ընտրուի Մուլքատեան
Վարժարանին:

Անձնանուէր դաստիարակի մը կամբը
կասիլ չի գիտեր խոչընդոտներու առջեւ:

Միթիթարեան Միաբանութիւնն ալ զի-
տութեան այդ լուսաւոր կեդրոնին մէջ՝
դեռ աւելի փայլ մը կ'ուզէ տալ սոյն
ազգանուէր Հաստատութեան:

Յետ կարեւոր բանակցութեանց պատ-
կանեալ Քրանսական իշխանութեանց մօտ,
սկսեալ 1844 թուականէն, յետ ուսում-
նասիրելու հոն դիրքեր և շնչքեր, յետ
զննելու պահանջուած պայմանները՝ 1845
թուականին կը գնէր Միաբանութիւնս Բու
Մոնսieur-ի վրայ գտնուող Գոնտէի պերճ
պալատը՝ զոր Գերպ. Գէրոգ Հիւրմիւզ կը
նկատէ «ամենափառաւոր և յարմար յոյժ
ըստ ամենայնի ի զպրոց»։ (Եմկ. առ Հ.
Սրապիոն Պուրիսեան, վենետիկ, 30 Հոկ-
տեմբեր 1846):

Ա. Ղազարու Ռվասը կը գործէր այդ

շրջանին վերոյիշեալ Հիւրմիւզեան Աքրա-

հօր առաջնորդութեան տակ։ Նա 1846ին

Փարիզէն-ուր բացման հանդէսին էր գաւ-

արտէր՝ երբ ի Վենետիկ 1850-ին Ռաւ-

հաննէս ամիրա այսպէս։ «Ահա և զպրոց

հոյակապ ի քաղաքամայրն զիտութեանց

ի մեծն Փարիս կառուցաւ, ուր պանդիմս

ահա և ես, և հանդէս սկզբնաւորութեան

նորին լիցի յաւուրս յայսոսիկ։ Ո՛հ, ո'

տայր և Մեծի Ազգասիրիդ աստէն յառա-

ջակայ լինել հանդէսին, և ականատես

փառաց ազգիս և ինքնին ընթեռնուլ զար-

ձանագիրն զըոշմեալ ի մուսս զպրոցին

«Քուշէ առմենիկն ար Ամ. Մուրատ»։ ու-

րում այնչափ փափագէիր» (Գր. Փարիզ, 27

Մեպտ. 1846)։ Այդ հանդիսական օրերուն

է որ Լուի Ֆիլիպէն Միաբանութեանս

Գլխոյն կը շնորհուի Պատուոյ Լեզէնի Աս-

պետութիւնը (Chevalier de la légion d'honneur), որուն ի շնորհակալութիւն,

նա պատիւ կ'ունենայ առանձին ունկն-

դրութեամբ մը նաեւ վեհապետին ներ-

կայանալու, և միանգամայն արքայական

հովանաւորութիւնը խնդրելու դպրոցին

վրայ։

Նոր Վարժարանը կը սկսի 1846-ին
իր դասընթացքը՝ հանրածանօթ բազմար-
դիւն չ. Սարգիս Թէոդորեանի տեսչու-
թեան տակ, որ և միաժամանակ Ռիվուլի
ընկելու համար կը հրաւիրուի Վենետիկու
ընդհ. Աթոռակալն էր։ Նա իր ամբողջ
տասնամեայ շրջանին մէջ 7 տարի այդ
հանգամանքով վարած է. և անշուշտ այս
է պատճառը որ ի սկզբան ինքը պաշո-
նապէս չէ նկատուած իրրեւ տեսուչ, այլ
Փոխանակ-Տեսչ=Pro Rettore, ինչ-
պէս որ նշանակուած է Ժողովոց Ատե-
նագրութեան մէջ։ Աթոռակալութեան հան-
գամանքին համար է անշուշտ որ աջա-
կից տրուած է իրեն այդ եօթնամեայ շրջ-
անին իրեւ գործակից Տեսչի՝ Վար-
ժարանին Մատակարարը չ. Յովհաննէս
Վալատը՝ զոր Գերպ. Գէրոգ Հիւրմիւզ կը
նկատէ «ամենափառաւոր և յարմար յոյժ
ըստ ամենայնի ի զպրոց»։ (Եմկ. առ Հ.
Սրապիոն Պուրիսեան, վենետիկ, 30 Հոկ-
տեմբեր 1846):

**

Փարիզու Վարժարանը սկսած էր յա-
ռաջել և իր չորրորդ տարեշրջանը կ'ա-
ւարտէր՝ երբ ի Վենետիկ 1850-ին Ռաւ-
հաննէս ամիրա այսպէս։ «Ահա և զպրոց

հոյակապ ի քաղաքամայրն զիտութեանց

կը գաղթէր և կը հաստատուէր այժմու

Պալաց Զենօբիո-ին մէջ։

Գ. Դասու շրջանաւարտ աշակերտնե-
րուն տեղ-որոնք հայրենից մեկնած էին –
Դ. Դասարանը կը կազմեն հոս 15 նորեկ
աշակերտներ, զորս Պոլսէն միասին բերած
էր չ. Արբահամ Ճարեան, որ և ապա
իրենց Տեսչուչ կը նշանակուի նոյն ամսու
8-ին։

Հ. Արբահամ իրեն գործակիցներ կ'ու-
նենայ նոր շնչքին մէջ զէ. Դ. Ալիշան՝
իրը փոխ-տեսուչ, մատակարար, զէ. Վանուէլ Սոֆեալեան (Քաջունի) ուսու-
ցէ, զէ. Եղիշէ Ալեանաքեան՝ իրը խոս-
ուովանահայր և առանին գործոց համար
ալ՝ Վանատառոր Եղ. Ստեփանոս Ռւմու-
տեանը։

Դասախոսութիւնները գեռ չսկսուած՝ կը
կատարուի նախ Վրժ. ին օրնութիւնը և
պաշտօնական բացումը (Հոկտ. 21) ի բա-

ցակայութեան Գերպ. Հիւրմիւզեան Ար-
քանոր, որ կարեւոր գործով Հռովմ կը զըտ-
նուէր այն ատեն։ Այս պակասը քիչ զգալի
ընկելու համար կը հրաւիրուի Վենետիկու
Ծիր. Պատրիարքը, որ հայրաբար կու զայ
իր նախագահութեամբ պատուելու ազգա-
նուէր Բարեբարներու մեծաշէն գործը։ Յետ
պատարագի մատուցման և «Եկ. Սուրբ
Հոգի» երգին՝ կը զգենու Պատրիարքը հայ-
րապետական զգեստները, և կը ինկարկէ ի
բազմոցի զրուած կենաց Փայտը, որուն
առջեւ իսկոյն քաղցրանուագ կը յաջորդեն
իրարու՝ հայերէն և լատին. եկեղ շարա-
կանները երկու ծէսերու կողմանէ։ Օր-
հնութեամբ Ա. Խաչափայտին կ'աւարտի
հանդէսին եկեղեցական մասը։

Հաճոյքով կ'այցելէ ապա Պատրիարքը
նոր յարկաբաժինները, և հուսկ՝ գահձին
մէջ ընդունելով վարիչ մարմինն ու ա-
շակերտութիւնը՝ հայրական օրհնութեամբ
կը քաջալերէ զիրենք, և կ'ուղղէ դպրո-
ցական յաջողութեանց մազթանքներ։

Այսուհետեւ Ռափ. Վրժ. Պալաց Զենօբիո-ի մէջ կը շարունակէ դարձեալ
իր կրթական գործը՝ այս անզամ աւելի՝
եւս խանգավառութիւն ստեղծելով իր շուր-
ջը և ամէնուն համակրութիւնը զրաւելով,
մինչեւ իսկ արժանանալով 1897-ին Ռւմ-
պէրդոյ թագաւորին արցունի հրովարտա-
կին, որ առանձնաշնորհութեամբ մը կ'օժ-
տէր մեր Վրժ. ին վկայականը, ինչ որ Տու-
չի իմաստուն կառավարութիւնն ալ կը
1924-ին։

Մեծապատիւ Պարոններ

Գիտենք որ Նախարարներութեան ուղի-
ները անձանօթ են մարդուս։

Ուափայէլեան Վրժ. իր գոյութեան
Յնութ տարին թեւակուած էր, երբ անդին
Վուրատ-Ռափայէլ անուամբ, մինչեւ իր շուր-
ջը և զըտի կառավարութիւնը յաշակերտաց
արել ի Փարիզ ի վարժու համալսարանա-
կան զիտութեանց և ազատական արուես-
տից։

Ոյն վճռոյն կից կը սահմանուի՝ սկսեալ
1873-էն՝ ամ ըստ ամէ Մ. Ռ. Վարժա-
րանին 20,000 ֆր. տալ Վուրատեան
գումարէն։

մեկնած էին հայրենիք, սակայն՝ ստիպո-
ղական էր այլ ելեւ խոնարհիլ օրուան ճա-
կատարական պահանջին առջեւ։ ուստի
յառաջիկայ շրջանին համար փակուած կը
նկատուի վարժարանը, և հոն մնացող ա-
շակերտները իրենց տեսուչ չ. Հայրա-
կանի բարեարարներու մեծաշէն գործը։ Յետ
պատարագի մատուցման և «Եկ. Սուրբ
Հոգի» երգին կը աւարտի կարգին մէջ

բազմախոսով ոստանին վիճակը սա-
կայն, ու թողած ծանր հետեւանքները
հետզհետէ բոլորովին անյուսութեան կը
մատնեն Ա. Ղազարու Ռվասը. հասած էր
ժամը՝ այլ եւս վերջնական որոշողութեան
մը յանգելու։ Եւ ահա 1873 Յունվ. 4-ին
Վանական ժողովը կը հանուի հարցը, և
հոն կը յդացուի առաջին անգամ երկու
վարժարաններու միացման գաղափարը։
Քննութիւնը կը շարունակուի Յունվ. 20-ի
նիստին մէջն ալ, ուր կը սկսի հետզհետէ
կարծեաց մեծամասնութիւն մը գոյանալ։
Հուսկ խնդիրը կը հասունայ նոյն տար-
ուու Մարտ 4-ի Վարչական ժողովին մէջ,
որ և կը սահմանէ «լիութեամբ քուէից
ծուլել ի մի զերկուսին վարժարանս մեր
Մուրատ-Ռափայէլ անուամբ», առաջա-
դելով «յաւարտ ընթացիցն զրարեկիրթ-
ուն և զըաջութիւն յաշակերտաց առա-
ցել ի Փարիզ ի վարժու համալսարանա-
կան զիտութեանց և ազատական արուես-
տից»։

Ոյն վճռոյն կից կը սահմանուի՝ սկսեալ
1873-էն՝ ամ ըստ ամէ Մ. Ռ. Վ. Վարժա-
րանին 20,000 ֆր. տալ Վուրատեան
գումարէն։

Այդ ժամանակները՝ Վենետիկու Վա-
րժարանին տեսուչն էր Հ. Ալիշան. բայց
Հ. Հայրական Պատրիկեան եւս հոն կը մնար՝
դեռ վարիչ իր փարիզեան աշակերտնե-
րուն՝ մինչեւ որ 1872 Յուլիսին Հ. Իգ-
նատիոս կիւրեղեան տեսուչ կը կարգուի,
զոր և կը վարէ մինչեւ 1876 Օգոստոս, այն
է մինչեւ իր արքայ-ընտրութիւնը։ Զայս
կը շեշտեմ, ըսելու համար որ Մ. Ռ. Վ.
Վայէլեան Վրժ. վարիչներու կարգին մէջ
առանձին կարեւորութիւն

ղեան Հ. Իգն.ի անոնը, որովհետեւ ինքն է միացեալ նոր շրջանի առաջին տեսուչը, որ և միանգամայն զործակիցներ ունեցաւ զՀ. Հմայեակ Պապիկեան, զՀ. Սամուէլ կեսարեան (Գանթարեան) և զՀ. Սահակ Հէրիմեան:

Երկու վարժարաններու այդ միացուածն ետքը Փարիզու Վրժ.ը դեռ մնաց ատեն մը իրեւ համալսարանականներու յատուկ շէնք, մինչեւ որ 1876-ին նախ վարձու տրուեցաւ, և ապա հարկ եղաւ այլեւ վաճառել:

Այդպէս ուրեմն վերջ կը գտնէր՝ Մ. Ռ. Վարժարաններու միացմամբ՝ Փարիզու Վրժ.ին առանձնական գոյութիւնը:

* *

Ո՞վ կը կարծէր սակայն, որ անիկա շուրջ 60 տարիներ ետքը պիտի յառնէր դարձեալ նոյն մայրաքաղաքին մէջ:

Աստուածային նախախնամութեան մասնուոր ծրագրի մը համաձայն կ'երեւէր անոր կեանցի այդ առաջին բարձումը, որպէս զի անիկա իր Քոյը Հաստատութեան հետ նախ միաձոյլ ապրելով ժամանակ մը ի վենստիկ իր զործակցութեամբը շատ աւելի կենսունակութիւն մը ստեղծէր անոր թէ բարոյապէս և թէ նիւթապէս:

Եւ այդ բարերար դերը կատարած էր ան այլեւս:

Նախախնամութեան մէկ ուրիշ ծրագիրն էր որ այժմ ի զործ պիտի զրուէր. եկած էր ժամը, որ Մուրատեան Վրժ.ը մահակերպ քունքն արթնալով, մնալով հանդերձ վենստեկոյ Վրժ.ին հետ զարձեալ մէկ մարմին՝ վերստանալոր նաեւ իր ուրոյն գոյութիւնը:

Այս անգամ անիկա զպրոցավայր կ'ունենայ Աէնի զուարթածիծաղ մէկ ափը՝ Մելը. Պոմփատուրեան դղեակին ճակատը կը սկսի ուկետառ փայլիլ յանուն ազգային բարերարին՝ հայ և ֆրանսերէն լեզում՝ «ՍՍՄՈՒԵլ, ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱԲԱՆ»:

Թերեւս ծանօթ է ձեզմէ շատերուն այն

աննախընթաց խանգավառութիւնը՝ զոր ունեցաւ անոր հանդիսաւոր բացումը նախկին Ծով. Նախարար (այժմ հանգ.) Լէյկի նախագահութեան տակ, ի ներկայութեան ֆրանսայի և օտար Պետութեանց պաշտօնական ու բարձրաստիճան իշխանութեանց, ինչպէս նաեւ հայ աւագանուոյն և ծանօթ ազգայնոց ստուար բազմութեան մը: Այնքան պաշտօնական էր հանդէսին զգեցած հանգամանքը՝ որուն իր ամբողջ մասնակցութիւնը բերած էր նաեւ զին. նուազախումբը՝ որ կարծես նոյն ինքն ֆրանսական կառավարութիւնն էր կազմակերպողը:

Մուրատեան Վրժ.ի այս երկորդ նըրջանն սկսաւ 1929 Յունվ.ին՝ 16 աշակերտներով և երեք վարդապետներով՝ ուրոնք են, Հ. Գարբիէլ Նահապետեան՝ Մեծաւոր, Հ. Սահակ Տէր – Մովսէսեան՝ Տեսուչ և Հ. Սրապիոն Ուլուհոմեան (այժմ Ընդհ. Աբրայ)՝ Ուսումնապետ: Խակըստ ֆրանս. օրինաց բաղաքական տեսուչ կարգուեցաւ Պ. Զատիկի Խանգամատեան:

Միաբանութեանս Հայրերուն ջանքը եղաւ՝ սկսեալ այդ օրէն՝ վերականգնել նախկին վարժարանին յիշատակը, և տաւ հայ պատանոյն առողջ և ազգային դաստիարակութիւն մը, մատակարարելով Հայ լեզուի, Գրականութեան ու Պատմութեան հետ նաեւ ֆրանս. լեզուի և Գրականութեան և այլ լեզուաց զիտութիւնը միանգամայն օր ըստ օրէ վաստկեցաւ ան առասարակ ամէնուն համակրութիւնը:

Ո. Ղազարու Միհթարեան Ուստի կը թական այդ զործունէութեան մէջ զիտելի կէտ մը եւս կայ, զոր պէտք է արձանագրեմ հոս:

Միհթարեան Միհթարանութիւնս Մուրատեան և Ռափայէլեան Հաստատութեանց ծագման առաջին օրերէն իսկ՝ ըլլայ Փատուա կամ Փարիզ կամ Վենստիկ՝ անջատ և միաձոյլ զործունէութեանց ընթացքին շատ կարեւոր դեր մ'ալ ունեցած է:

Ան ո՛չ միայն ջանացած է իր երախտագիտութիւնն ու համակրական զգացումն

արտայայտել Խտալական և ֆրանսական հիւրընկալ Պետութեանց՝ այդ զոյգ վարժարաններու աշակերտաց ուսուցանելով և սիրցներով անոնց բնիկ լեզուներն ու գրականութիւնները, այլ նաեւ տարած ու ներմուծած է զանոնց արեւելքի իր դպրոցներու ծրագիրներուն մէջ:

Եւ յիրաւի այնքան կը յառաջանան անոնց իտալերէն լեզուի մէջ՝ որ նոյն ցանքուով առ Առմ. Աբրահամյ հաւաքական գիր մը կ'ուղղեն կոչելով նաեւ զինքը «Sostegno e nome tutelare», չափանիշն ալ կու տան իրենց խանգավառ զգացումներուն երբ կ'ըսեն «in questo per noi fortunato Collegio»:

Ուստի կը սկսեալ ըսել իրաւամբ, թէ Մի. Հայրերը և իրենց սաները ամբողջ հարիւրամեայ շրջանին մէջ իրեւ ջահարիւրներ արեւելք տարած ու ծաւալած են կիրներ պատմութեան՝ թէ բաղաքական ասպարէզներուն մէջ վայելած բարձր դիրքուով:

Խօսքերուս իրը հաւաստիք՝ ահա դարձեալ դիւաններու հեղինակաւոր վկայութիւնը՝ նոյն իսկ զպրոցական արշալոյսներու որերէն:

Ողբուամեծար Հանդիսականեր

Երախտագիտութիւնը որ պիտի յաւերժանայ զարուց ի զարս Միհթարեան Միհթարանութեան և իր սիրելի սաներուն և ամբողջ Ազգին կողմանէ առ երկու հոյակապ բարերարները՝ պիտի տեւէ նոյնպէս ջերմ և համակրալից զացումներով երկու հիւրներէն մէծ Պետութեանց և իրենց ժողովուրդներուն հանդէպ, այլ ի մասնաւորի՝ զոյգ կը թական Հաստատութեանց անդրանիկ խանձարուրը տուող Խտալիոյ փառական ծրագրեալ կամաց յանուանէ Աբրահամյ թագուհուոյն, որ հայողիներու ազգային գաստիարակութեան ու մըրշակութիւն՝ իրեւ կրթական բեմեր ընծայեց ամերող 100 տարիներ – իր ոսկենագու պերճ պալատներու շարքին – նախայս անմրցելի Յարկը, և ապա այժմեան պանծալի շէնքը Palazzo Zenobio-ն, ինչպէս աւելի կանուխ ալ՝ թիզ հեռուն՝ զեղափայլ լամկին մէջ շողլողացող զիտութեանց իուսուցից»: Խակ աւելի կանուխ, տարիի մասնակի պերճ պալատներու շարքին – նախայս պարագաներու առաջնական Վարչական Պալատ կը գրէս արդիւ գոյացուի նոյն ուսուցչին և իր բացուշիմ աշակերտներուն «ի հրամայութիւն իուսուցից»: Խակ աւելի կանուխ, տարիի մասնակի պարագաներու առաջնական Վարչական Պալատ կը գրէս արդիւ գոյացուի նոյն ուսուցչին և իր բացուշիմ աշակերտներուն «ի հրամայութիւն իուսուցից» (գր. 1833, Ապր. 27):